

առ մեզ պատշաճեալ ամենարժանաւոր ան-
ձին, Աստվածածին կուսին : — Արդեօք՝
ինչպէս իմաստի մէկ է կամ մօտ, իրօք այլ
նոյն անունն է արաբական Հիւրիշ կամ
Հուրի կամ Հուր, որ է Յաւերթանարսն ա-
րեւելեաց, (ըստ Թուրքաց Հիւրիշ գրղւարք) :
— Բայս իմաստին՝ Ուրուականց մօտ են
Լատինաց և Ետրուաց Manes, Larves,
Լետուր անուանելոց, որբ են մեռելոց
ողիք երեւեալք յերազի, կամ պահապանք
յասուկ ընտանեաց, և այլն :

Արդին անուան իմաստէն հեռու չէ և
Անոյշ, որ և նմանապէս բարդուած է կը-

թօնական և ազնուական անուանց համար, ինչ-
պէս Դիցանոյշ, Քրիմնոյշ, և յասուկ ան-
ձանց Խոսրովանոյշ, Սահականոյշ, և այլն :
Մոզուց կրօնից մէջ այլ Աստվածոյ նուիրեալ
անուաց մէկն էր Անոշակ, անհաման չէ որ
Հայր այլ այդպիսի զիցուհի մի ունեցած ըլ-
լան. մանաւանգ որ Անոյշ կոչուէր և իրենց
երանական տեղին կամ արքայութիւնն, որ
յետոյ պիտի յիշուի : — Թողումք հետաքրն-
նել օտար լեզուաց Ուրուանման աստուածային
անունները, ինչպէս Մուս Արամազդն Յու-
նաց, Horus Բաքոսն, Λոρ Եզիփասաւուց, և
այլն :



ԱՐԵՒԵԼԱԳԵՏՔ ՅԵՒՐՈՊԱ

(Տես յէջ 391)

Uինչ Պատկանեան ետևէ էր Պե-
տրպուրգի մէջ հայկական ուսմանց
այնպիսի դիրք մը տալ որ պատշաճա-
կանն էր ուսումնական աշխարհի մէջ,
ուրիշ ոչինչ նուազ նշանաւոր անձ մ'ալ
նոյն վախճանաւ կ'աշխատէր ի Մոսկուա .
Մկրտիչ Ցոլսէփեան Էմին, որ ծնած է ի
1813 ի նորն Զուզա, Ասպարանի արուարձա-
նաց միոյն մէջ : Իննամեայ հասակին հայրն
տարաւ զնա ի Հնդիկս, ու կալիւթայի Մարդա-
սիրական զարոցը դրաւ, ուր կեցաւ մինչ ի
վեշտանան ամ հասակին : 1829 թուին շուե-
տացի նաւով մը անցաւ ի Մարովլմ և անսի ի
Մոսկուա, Լազարեան ուսումնարանին մէջ ու-
սումն առաջ տանելու համար, և ուսափ շրած-
նուեցաւ մինչև ի մահ : Հոյն Եռանդեամբ պա-
րապեցաւ լեզուաց ուսման, ի մէջ որոց պարս-
կերէնի և անզդիերէնի և զրականութեան : Ժա-
մանակի մը եարև ուսուցի ու նաև վարիչ ե-
ղաւ ուսումնարանին, ինչպէս նաև Վլազիմիր
գիմնազիոնին : Մեծ ջանք անսեցաւ հայ զրա-
կանութիւնը ծանօթացընել ուսւա և եւրու-

պացի զիտնոց, ի նմին ժամանակի շզադրե-
լով քննադասառութեամբ հրատարակել հայ մա-
տենազրաց բնապիրքը : Առաջին զրասոր վաս-
տակն եղաւ թարգմանութիւն մը ի հայ Վիլ-
մէնի միջին գարուց մատենազրութեան պատ-
մութեանը որ հրատարակուեցաւ ի 1836 .
ուստի և սոյն պատճառաւ բարեկամց և լիրան
զարմացողք իր ուսումնական կենաց յիսնե-
րեակը անսեցին ի 1886 ի 16 ապրիլի :
Շտացիչն Գր. Խալաթեանց՝ իրեն յաջորդն
ի Լազարեան ուսումնարանի, հասորի մը մէջ
հաւաքեց բազմաթիւ նամակներ և հեռագիրք
որ այս առթօնի ուղղուեցան մեծանուն գոր-
ծակցին : Գիրքս շարապրուած է ի ուս քար-
բաւ, և խորագիր ունի. « Թիմներեակ ման-
կավարժական գործունէութեան Մ. Յ. Է-
մինեան ». Մոսկուա, 1887 »: Բայց այս հան-
դիւն զրեթէ վեց տարի յառաջ դրաւոր աշ-
խանանքէ զարգած էր Էմին. վասն զի 1884
ին ի Տփկիս գումարուած հախօսական ժո-
ղովոյն ներկայ գումանելէն ետքը՝ կաթուա-
ծանար եղաւ, ու երկար և ցաւագին հրան-

գութեամբ տառապելով, յ' 149 դեկտ. 1890 վախճանեցա եօթանասուն և եօթնամելրա հասակին : Ճեմարանի և վենեսակց Մ'իթֆարեանց ձգած գումարի մը շնորհի տարուէ տարի կարելի պիտի ըլլայ ապագրել յիշասակարաններ մը հայկական ուսմանց որոց քարգաւանաց այնչափ եռանդն երեցոց ի կեան :

Իր զինաւոր երկասիրութիւններն յիշասակելով բաւականանց, քիչ մը յերկարելով մասսենախօսական տեղեկութեանց վրայ, որպէս զի ընթերցաններեաց հետաքրրութիւնը գոհ ըննդ :

Գաղղիական լեզուով հրատարակեց Էմին Փաւաստո Բիւզանդացոյ պատմութիւնը և ապագրուած է Լանզուայի Հայ պատմագրաց հաւաքման մէջ, ի հասորն Ա. Պարիս (առ Տիրոսի, 1867) : Քննադասական տեսութիւնն ըլլ հրատարակեցա ի Դիւլորիէ յ' Օրյագրին հմաստնոց (Journal des Savants), ի 1869, յամաթերթու հոկտեմբերի և նոյնմերի : ուրիշ մ'ալ գերման լեզուով ի Göttingische gelehrte Anzeigingen, ի 24 յունիսի 1868 տարոյ. և որ թարգմանուեցա ի հայ ի Հայկական աշխարհ ամսաթիթք Տփղիսի, 1868 թիւ 12 :

Թարգմանեց Էմին ի ոռու բարբառ զպատմութիւն Մ'ովսիսի Խորենացոյ, զընհանուր պատմութիւն մեծին Վարդանայ և զՍահփանսի Տարոնեցոյ : Խորենացոյ պատմութիւն տպագրեցա ի Մոսկուա (առ Խասկովի) ի 1858, Էջը 384+ը. և այսպիսի ե ցացակ բովանդակութեանն. Ներածութիւն (1-26) : Թարգմանութիւն պատմութեան Խորենացոյ (27-132) : Հինգ հարիւր վաթուսունուերեց թիւ ծանօթութիւնը (133-329) : Ցուցակ թագաւորաց Հայաստանի (331) : Յաւելուածք . Ա. Աշխարհագրութիւն Հայաստանի (335-351) : Բ. Քանութիւնի Դաստիարակութիւն Կիրսու զրցէն հասուած, Գիրը Գ. զ. Ա. (451-358) : Գրոց հին ցուցակի մը քաղաքած (458-360) : Դ. Հայերէն այրութենի վրայ ի վեց զլուխ՝ հանդերձ տախտակօց (361-376) : Ե. Քաղուած ի զրոց Աէն Մ'արտենի (376-7) : Զ. Ծանօթութիւնը յաւելուածականը ի վերայ հայ այրութենին . (377-388) : Նոր ապագրութիւն մը նոյն գործոյն՝ յետ

մահուան թարգմանչին, հրատարակութեամբ Գր, Խալաթեանը :

Ինչպէս յառաջ ակնարկեցինք, Հայկական պրոտքրենին վրայի յօդուածը ի 1865 թարգմանեց ի գաղղիական Եւարժատ Բրիւտոմ և հրատարակեց յ Արեւելեան հանդիսի :

Վարդանայ մեծին ընդհանուր պատմութեան ուսու թարգմանութիւնը հրատարակեցա ի Մ'ովսիսի ի 1861, Այս ընտիր աշխատասիրութիւն՝ հետևեալ զուգներու բաժնուած է . — Ներածութիւն (Ա. - ի ի թ) : Թարգմանութիւն բնագրին (1-202) : Կօթն հարիւր վաթուն և վեց ծանօթութիւնը, և յաւելուածք . (1-247) : որ են՝ Մահմէտ ըստ հայ պատմագրաց՝ Մ'ովսիսի կաղանկաւացոյ, թուլմայի Ալմրունոյ և կիրակոսի Գանձակեցոյ : — Քաղուած ի Սերէսուէ, զիրք Գ. զ. Լ. (168-72 Էջը ըստ ապագրին կոստանդնուպոլիսի 1851 տարույ) : Քաղուած ի Գրիգորէ Մ'արփորոսէ, հայ բնագիրն : Քաղուած ի Սամսելէ Անեցոյ, հայ բնագիրն : Թարգմանութիւն կիրակոս պատմըի, և այլն :

Վարդանայ բնագրին ալ հրատարակութիւնն, որ նախին ապագրութեան, եզաւ խնամուլք Էմինի ի Մոսկուա, նոյն 1861 թուականին, Զ+248 Էջերու մէջ ամփոփուած . Երկու զրշագրաց հետևողութեամբ, յորոց մին անմօւական և ի մասենապարանէ զիստոն հրատարակին, և միւսն 1814 թուականի ընդօրինակութիւն՝ հրամանաւ Ներախի Աշտարակեցոյ՝ Վրաստանի արքեպիսկոպոսի, Էջմիածնի մատենապարանի մէջ պահուած հնգետասաներորդ զարու զրշագրի մը վրայ, և ընծայեալ ի նմանէ Ռումիանցով կոմիսին :

Գետրորդի Գիտութեանց կայսերական Ակադմիույ Ելիշատակարանաց մէջ (է շար, հատ. Գ. թիւ 9, 1862) Պրոսէ հրատարակեց այս ապագրին և թարգմանութեան վրայ մեծապէս հետաքննական տեսութիւն մը : Դիսողութիւն ընել կու տայ որ շատ տեղ բանապատուած է հօգոր մրցման՝ կարգէ գրու սեղմ բնագրի մը զիմաց . կրնար նաև յաւելու՝ անցիտարար կրնատեալ և խառնակ անհոգ և ագէտ ընդօրինակողաց ձեռցով :

ապադրութիւն մ' այ վենետիկց Միհիմարեանց հրատարակեցին (ՃԳ+184) ի 1862, շատ հմտութ բայց զժբաղդաբար սակաւաթիւ ծառաօթութիւններով : Կը յաւսանք որ քիչ ատենէն ճանցուելով այլնայլ ընթերցուածոց կարգագութեան օգուար, ուս լիզուէ շատ աւելի տարածուած լիբուով Վարդանայ պատմութեան թարգմանութիւն մը ընծայուի :

Ինչ որ Վարդանայ՝ նոյնն ըրաս խմինեան նաև ուրիշ ոչ նուազ կարեղազոյն հայ պատմքի մը, Սաեփանոսի Տարոնեցոյ՝ Ասողնիկ կոչեցեց : որոյ երկասիրած պատմութեան ուս թարգմանութիւնն հրատարակեցաւ ի Մոսկուա ի 1864. որ կ'ամփոփուի 4-209, բուն բնագրին թարգմանութիւն, ու շատ ծառաօթութիւնք և յաւելուածք կը պարունակէ, որով ամբողջ գիրքն է իշխ 3 էջ : Ծանօթէ բնանախրաց որ Դիւրորիէ հայագիտին ձեռքով եղած զաղղիսական թարգմանութեան առաջին հաստոքն արգէն հրատարակուած է, և կարիէր հետամուռ է ի զինաւորել զայն : Խոկ բնագրին՝ փառաւոր և ընափր տպագիր մը ունինք հիմայ՝ Եղովի խնամօք :

Հետևեալներն են խմինեանի ուրիշ հայ մատենագրութեանց թարգմանութիւնք ի ուսւ.

Ա. Ներսիսի Լամբրոնացոյ արքեպիսկոպոսին Տարոսնի Ատենարանութիւնը ի Հանդէս լիւղդափատաւած . Մոսկուա, 1764 :

Բ. Պատմութիւն ննջման սրբոյ կտուին, ի Յովհաննէ աւետարանչէ զրեալ. անվաւեր հայկական գրութիւն Ե գարու. ի Նմին Ուղղափատաւած Հանդիսի, ի Մոսկուա, 1874. հատոր Ա, էջը 146-160 :

Գ. Հանգիստ Յովհաննու աւետարանչի անվաւեր գրութիւն այս տուր առաքելոյն Մակուա, յլւղդափատաւած հանդիսի, Մոսկուա, 1876. հատոր Ա, 4-46 :

Դ. Վարք սրբոյն Թաղէսոսի և Բարթուղիմէտի առաքելոյն Հայաստանի. անլաւեր գրութիւն հինգերորդ գարու, վերսոյիշեալ հանգիստն 1877 տարբայն երրորդ հաստոքին վերջ, առանձին երեսներու թուով (4-36) :

Ե. Վարք սրբոյն Ռումանոսի և Գալթի (Գորիս և Կլեր, ուս մարտիրոսը), յամսաթերթին՝ Ռումանի արխիվ, Մոսկուա 1877, հատ. Ա, 273-277 :

Զ. Սեբերիանոսի ճառ մը պահուած հայկական հինգերորդ գարու մէջ եղած թարգմանութեամբ մը, յ'Ուղղափատաւած հանդիսի, Մոսկուա 1878, հատ Բ. 638-645 :

Է. Շարականի ամբողջ թարգմանութիւն. Մոսկուա, 1879 :

Ը. Արխանիկի քրիստոնէութեան ջատագովին և խմատասիրի Աթենացոյ, ընծայեալ առ կայսրն Ալբանոս, և պահեալ հինգերորդ գարու հայկական թարգմանութեան մէջ. յ'Ուղղափատաւած հանդիսի, Մոսկուա 1879, հատոր Գ, 247-352 :

Թ. Անվաւեր ու նոր զանուած հայերէն գրուածք, իրու նման թղթոյն զոր առ ծեռակայան Հոռվլայ զրեց Պորլիս Լեռնաուզոս վասն Փրիատոսի, յ'Ուղղափատաւած հանդիսի, Մոսկուա 1880, հատ Բ. 35-44 :

Ժ. Հայկական արձանագութիւնք ի կարս և յլինի, բնագիր և թարգմանութիւն ի Յիշշատակարան կայսերական հանախոսութեան ընկերութեան, Մոսկուա 1881 :

Լիմինի ձեռքով եղած հայ բնագրաց հրատարակութիւնց, բաց ի մեր արքէն յիշատակածներէն, նշանակենց նաև հետևեալքն .

4 Յովհաննոս կաթոլիկոսի Պատմութիւն Հայոց . Մոսկուա 1853, ֆջ-219 :

2 Թուղթ Ղազարայ Փարպեցոյ առ Վահան աէրն Մամիկոնէից, Մոսկուա, 1853. նախկին տպագրութիւն գրուածոյ :

3 Մովլիսի կաղանկատացոյ պատմութիւն Ազուանից :

4 Միիթմարայ Այրիվանեցոյ պատմութիւն Հայոց, նախկին տպագրութիւն՝ Մոսկուա 1860: ի վերջ հրատարակութեան գրուած է յլմինեանէ հայ լիզուաւ տեղեկաթիւն մը լազարեան սասումնարանի վրայ, Մոսկուա 1856 :

Սաեփանոսի (Օրբէլեան) արքեպիսկոպոսի Սինեաց Պատմութիւն Ցանն Միհական, Մոսկուա 1864: Արդէն յիշատակած ենք զրոքիս գաղղիսական թարգմանութիւնն ու պաղպատմութիւն Պրոսէի ձեռքով, ի Պետրոսը, 1864-66 :

Կը մնայ մեզ յիշել լիմինի բնագրի երկարութիւններու: Հայերէն լեզուով զրած է 1) Քերականաւթիւն մը զրաբար լիզուի, ապ.

Մոսկուա, 1846 : 2) Հասրնտիր հատուածոց գիրքը մը հայ մասենազրաց, հայ—ոռուա համառու բառարանաւ, Մոսկուա, 1849 : 3)

ընտիր գրութիւն մը վեսպ հնոյն Հայաստանի, կոչուած, Մոսկուա 1850, դրաբար լեզուով, որոյ վրայ քննադատութիւն մը հըրատարակեց Գիլգրիէ յԱսկական լրազրի (շար շորորդ հատ. Ժ.Բ. 4—58, զոր նոյն հայագէտ աւելի ուսումնասիրելով հրատարակեց ի Հանդէս երկոր աշխարհաց, յամաթերթն ապրիլի, 1852 և 1884 Տփիսու Հնագիտական հինգերորդ ժողովյն առթիւ ի լրս ընծայեց կմին զրուած մը ի ոռու, 84 իջից մէջ ամփափուած, յորում կերպով մը կը համառուէ իր 485 օր ապազրած այս գրուածը, որ թարգմանեցաւ ի հայ ի Գր. Խաղաթեան ուսուցչէ Լազարենան ուսումնարանի ի Մոսկուա, Մոսկու խորենացի և հին Հայոց վեպերը խորարոյ, որ նախ ապազրեցաւ յԱրձագանի օրագրի, և ապա առանձին տետրակոյ ալ ի Տփիս, 1886 : Հետեւալ տարին, նոյն քաղաքին մէջ, երկրորդ թարգմանութիւն մ'ալ հրատարակեցաւ ի խ. Յովհաննիսեանէ : Յիշենց նաև Մ'եղոյ Հայաստանի լրագրին մէկ քննադատութիւնը ի 1874, թիւ 163 և 164 :

Այս «Պատմական հրգերէն» զատ՝ ուրիշ ընտիր գրուածք մը ունի կմին, նոյնպէս

ի սուլ լեզու, Հետազոտութիւնը ի վերայ հերթագուական կրօնից Հայոց կոչուած, Մոսկուա 1864 : Գաղղիական թարգմանութիւն մը կայ գրուածքին ի Տըսթատլերէ, և զետեղեալ ի Հանդէս արևելյաց : Իսկ եղած քննադատութեանց նկատմամբ՝ յիշատակութեան արժանաւոր է լանգլուայինը ի Հիւսիսի (Nord) լրազրի, ուստի թարգմանեցաւ ի ոռու և տպագրեցաւ երկու օրագրաց մէջ :

Առոնցմէ զատ հրատարակած է կմին նաև հետեւալը՝ Հայոց և հայերէն լեզուի նկատմամբ, ի ոռու բարբառ.

Հետազոտութիւնը ի վերայ պատմութեան արեւելեան եկեղեցոյ հայաստանեաց, ի Մոսկուա, յՌուդափաս հանդէսի, 1864 :

Վահագն Վիշապարայի վրայ հրատարակաւծ հաստանելը. Մոսկուա, 1873 :

Տեղեկութիւնը կարսայ հին եկեղեցոյն վրայ, ի լրագրին Մոսկուայի, 1879, թիւ 49 :

Գաղղմականութիւնք Հըէից, ի հին Հայաստան, որ ապազրեցաւ ի Յիշատակացիրս Հնախօսական ընկերութեան Մոսկուայի, հատոր Ը, 1880.

Քննադատութիւն մը թընանի յայտնած մէկ կարծեաց վրայ՝ Արխարիկեայ Հաստագվաթեանց նկատմամբ, ուսւ Քննադատական հանդէսի մէջ :

